

ասպարէզը՝ քաղաքական տեսակէտով՝ չափ բարձր պիտի ըլլար. ու թէև խաղաղութիւնը պատե-  
րազմէ անկի գերագոյս կը համարէր, բայց երբ  
հրախորհեցաւ հայրենիքի վառօքին համար մտնել  
գործուն բանակին մէջ, անիկէն ասպետական  
հողով զէն ի ձեռնի դիմազարեց դարասոր  
թշնամացը դէմ: Խաղաքական բանակին կորի-  
կիւս մտնելուն՝ երբ առաջին խաղաքի գրոյշակ-  
կիր տարիսական հարուստներէն գետին կը տա-  
պալէր, Ալֆրէդարտոն էր որ անմիջապէս հա-  
զարատը գնդակներուն մէջէն սուրբալով, բոյջը  
կը կանգնէր պարտուած թշնամիի բողբոյն վրայ:  
Արիւնուոյտ ճակատներու մէջ՝ քաղութեան յայտ-  
նի ապացոյցներովն մինչև հարիւրապետութեան  
աստիճանի հասած ըլլալը լսելով՝ երբ կը պա-  
տրաստուէինք մատուցանել իրեն մեր բարեմաղ-  
թութեանց հաւաստիքը, մեր սրտին մորմոքն  
աննկարագրելի եղաւ՝ ընդունելով իւր ծերունի  
կոմս Խուճճնոյ ձորմէն քառիջեան հրատարա-  
կութիւն մը՝ յորում կը նկարագրուէր թէ ինչ-  
պէս aintante di campo Riccardon պատերազմի  
դաշտին վրայ ինկած էր իր Ricordi զորավարին  
հետ, մայիս 28ին և մարտիներէ Ազուիլէայի  
կեկեղեցոյ մէջ թաղուած էին Յունիս 1ին:

Մեր յայտը մեծ էր ստուգու այդ խոստմանից  
երեսասարդին վրայ, և որմէ պիտի սպասէինք  
ապագային՝ հայոց նպատատուր հատորներ. սա-  
կայն յուսախաբ՝ կը հեղուկը այժմ անհետա-  
ցող հայաստրին դամբանին վրայ մեր սրտաբուխ  
արցունքը և կը գետեղնէր անմահութեան ծաղիկը:

Թեան, որով կրցած էր այդ կարեոր վառու-  
թիցներու պատկանելի հատորն ի լոյս բնծայել  
և անմահացնել իր անունը:

Այս հատորին վերնագրին է, նախ՝ միւս հա-  
մանման հատորներուն նման՝ Recueil des His-  
toriens des Croisades, իսկ յետոյ՝ իրեն երկ-  
րորդական տիպոս՝ Documents latins et fran-  
çais relatifs à l'Arménie, հրատարակուած է  
1906ին, նոյնպէս Յրանտական Կանադոն ծախ-  
օրոքով: Ալֆրէդ էշլերն են 264 + 1038, իսկ բո-  
վանդակութիւնն է, բացի ընդարձակ ներածու-  
թենէն, որ մեծ հմտութեամբ գրուած է,  
I. Jean Dardel. — Chronique d'Arménie.  
II. Hayton. — La Flor des estoires des  
parties d'Orient.  
III. Brocardus. — Directorium ad passa-  
gium faciendum.  
IV. Guillelmus Adae. — De modo sarace-  
nos extirpandi.  
V. Daniel de Thaurisio. — Responsio ad  
errores impositos Hermenis.  
VI. Les gestes des Chiprois.

Այս տեղեկութիւնները գետեղեցինք, ի յիշա-  
տակ հայաստր և գիտնական Charles Kohlerի,  
որ ներկայ տարուան մարտի 28ին վառահեն-  
ցաւ: ԽՄԻ.

ՍՏԱՅՈՒԱԾ ԳՐԲԵՐ

Խոնած էր Ծիրուի դաւաճն 2իվտիսաւ քաղաքին  
մէջ 1888ի Մայիս 3ին և † 1917ի Մայիս 28ին.

CHARLES KOHLERի

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ի Ն

Խոնօթ է բանասիրաց Յրանտական Կանադին  
կողմէ հրատարակուած Recueil des Historiens  
des Croisades բազմահատոր աշխատութիւնը,  
որուն հայկական մասը ժամանակին յանձնուած  
էր E. Dulaurierի, որ 1865ին Documents Armé-  
niensի առաջին հատորը հրատարակեց, միածաւ  
124 + 855 էրեսներէ բաղկացած:

Documents Arméniensի երկրորդ հատորը  
մինչև վերջին ժամանակներս անտիպ մնացած  
էր. բայց վերջապէս գործը կանադին կողմէն  
յանձնուեցաւ Բարիդի Տե-Genèveի մեծ գրա-  
տան մատենադարանապետ Ch. Kohlerի ձեռքը,  
որ զայն կարգի դնելու և հրատարակութեան  
տալու համար՝ հարկ տեսած էր բանաստր և  
պատմաբան Կ. Յ. Բասմաշեանի օժանդակու-

Բարիդու Հայ Ազգային Պատուիրակութիւնը  
ազնուութեամբ մեզ դրկած է հետևեալ գրքերը և  
թերթերը.

— Rapport du Comité Américain de New  
York, sur les atrocités commises en Armé-  
nie. — Henri Durville, imprimeur, 23, rue  
Saint-Merri, Paris. 1915.

— Armenian Atrocities, the Murder of a  
Nation, by Arnold J. Toynbee. — Hodder  
and Stoughton, London, New York, Toronto.  
MCMXV.

— Les Massacres Arméniens par Arnold  
J. Toynbee, նախորդին Ֆրանսերէն թարգմա-  
նութիւնը. — Librairie Payot et Cie, Lau-  
sanne, 1, Rue de Bourg, — Paris, 100 Bd.  
St-Germain.

— The Blackest Page of Modern History,  
Events in Armenia in 1915, by Herbert A-  
dams Gibbons. — G. P. Putnam's Sons, New  
York and London, 1916.

— L'Arménie, par Anna Yervant Azarian.  
— H. Durville, 23, Rue St. Merri, Paris.

— L'Arménie qui agonise, par Joanny  
Bricaud. — Libr. Chacornac, 11, Quai St.  
Michel, 1916, prix 0,10.

— Quelques documents sur le sort des  
Arméniens en 1915, vendu au profit des  
victimes, fascicules II, III, publiés par le